

րուն՝ ազատութեան նշանը կախել իրենց լամբակին վրայ, և սպառնացած է հայ պաշտօնեաներ արձակել՝ եթէ հայ թերթերը իրենց դէմ գրեն:

— Պոլսոյ հայ. թերթերը մեծ խանդավառութեամբ տարիողեցին թէ Անգղիա Միկուս Զեյուզ անունով մարտահաւ մը պիտի շինէ, ի պատիւ ծանօթ Միկուս Չերազ հայուն, Բիւզանդիոնը զարմացաւ իրամբը: Minus terrors praevius է Պրազիի մէջ և է անգլ. կալուած, զոր կր յանձնենք Պոլսահայ թերթերուն ուշադրութեանը:

— Արձանագործ Արապեան էֆ. իր ծախքով պիտի կառուցանէ Շիշլիի գերեզմանատան մէջ բաղկացուած յուշարձանը, այդ նպատակով եղած հանգանակութիւնը յառկացնելով նահատակներու որբերուն:

— Մէլիքիք, երիտասարդ թիւրքիոյ պաշտօնաթերթը, օգոստոս մէկին հրատարակեց Յիւրանսերէն լեզուով թիւ մը՝ որ վերջինը պիտի բլլայ փարիզու մէջ լոյս տեսնող. առաջնակարգ յօդուածներ գետեղուած են հոն թիւրքիոյ Սահմանադրութեան վրայ. ամէն էջի մէջ կը շնչէ յաղթանակի գոհունակութիւնը, սրտատրոփ լոյս տալով մը՝ ապագային և գիտակցութիւն իր ուժին: Իր խմբագիրներէն մին՝ Հայ մէ, Անմեղեան: «Ի միջի այլ զէպքերու — կը գրէ թերթը — զոր պէտք է արձանագրել խնամքով՝ ի հետեւին մեր յաջորդաց, ինչ կայ աւելի զարանալի, աւելի խորապէս յուզել, քան երիտասարդ թիւրքերու այս այցելութիւնը Պալլադիի և Շիշլիի հայ գերեզմանոցներուն, ուր քահանաները հրաւիրեցին՝ 1896ի գոհերու գերեզմաններուն վրայ աղօթելու համար, բողոքելով այսպէս գործուած եղեւններուն դէմ... Հայերը — զորս թիւրք օրաթերթերը շարունակ օմեր եղ-

բայրները՝ կ'անուանեն — երբէք պիտի կարենան մոռնալ այս ինքնաբերական և բոլորովին մարդկային ցոյցերը»:

— Իսմիրի Հայերը ամենաշքեղ հանդէսներ կատարած են Վահմանադրութեան առթիւ: Յաղթական կառք մը՝ ուր Հայուհի մը՝ իբր Եղթութեան դիցուհի՝ դպիսնիներ կը գետեղէր գիրար ողջունող թուրք զինուորի մը և հայ քահանայի մը գլխուն, և որուն առջեւ սպիտակագոյն աղջիկներ վարդեր կը սփռին, բազմաթիւ ջահակիրներով, դրօշակներով, գոյնզգոյն տարազներ հագուած խումբերով քաղաքի շրջաններէն: ուրիշ օրիորդ մը՝ մամուլի Ազատութիւնը ներկայացնող՝ ձիու վրայ հեծած ազատական արձանադրութիւններ կը տանէր մինչ իրեն կը հետեւէր խմբագիրներու կառքը: Հացկերոյթ մը տուած են Հայ հարիւրաւոր բազմութեան: Հրաւիրեալք առաջնորդուած են դէպ ի շողեցում մը՝ շքեղօրէն լուսազարդուած և դրօշակիր: — Բազմաթիւ ճառեր խօսած են թիւրքերը՝ իրենց երախտագիտութիւնն յայտնելով դէպ ի հայ արիւնը: Թուրք սպայ մը յայտնած է թէ Պալլադիան Չ(Պ) ոսկի նուիրած է Երիտասարդ թիւրքերուն՝ իրենց տաքնապի պահուն: Դաւթիան էֆ. ի ճառախօսութեան ժամանակ՝ կուտակալը աթոռէ վեր է նետուած՝ առանաբանին ձեռքն համբուրելու: Դրովակալ Հիւսնի փաշան ըսած է. «Հայերը մեզմէ աւելի չար չարուեցան. իրենց է յանցանքը. ինչո՞ւ Յ(Պ) տարիով մեզմէ աւելի յառաջադէմ կը գտնուին թուրքերս ընդօրինակող ազգ մ'ըղած ենք, դուք՝ Հայերը ստեղծող. Դուք մեզմէ առաջ բացիք Ձեր աչքերը»:

Մասթաշֆ. նուիրած է 20,000 րուբլի կողմ կասի բարեգործական ընկերութեան:

1908 - Բ Ա. Չ Մ Ա. Վ. Է Պ - 1908

Բազմամկեց, հանդէս Հայիական ձեռնարակի, նուիրուած Ազգային գիտութեանց, Գեղեցիկ դպրութեանց, հայկական Աշտմութիւններու, կը ներկայացնէ Բազմախօսութիւններ և Թարակցութիւններ՝ Հայոց պատմութեան, մատենագրութեան, ցեղաբուսականութեան մասին. գրական բաժնին մէջ՝ Քննարկարարութիւններ, Ժողովրդագրութիւններ, վէպեր. նորութեանց բաժնին մէջ՝ տեղեկատուութիւններ նորագոյն գրքերու, հանդէսներու, դէպքերու մասին: Իր նպատակն է բարձրացնել հայ ժողովուրդը՝ Գիտութեամբ, Գեղարուեստով, լիակատար գիտակցութեամբ իր Անցելոյն և իր Դարուն. Գինն է Փր. 10, տարբ. 2, բուպլի՝ 4, Դիմել ուսումնական լիզմակցութեանց համար. Rédaction de la Revue "Bazmavep", բաժանարդապրութեան համար.

"Imprimerie Arménienne,,

St. Lazare

VENISE (Italie)

ՍՏԱՑՈՒԱԾ ԳՐԲԵՐ

Հ. և Զ. ԱՍՍՏՈՐԻ. — Գործնական Քերականություն Արդի Աշխարհաբարի (Նախապատրաստական տարի). պատկերազարդ. Կ. Պոլիս 1908 տպ. 8. Մատենոսեան. գին 3 զրշ:

ՀԱՇԻԻ ՏԱՓԻ ԹԱՂԻ ՔԱՄՈՑԵՆՑ Ս. ԳԵՈՐԳԵԿԵՂԵՑԻՈՑ 1907 թ. (Երեցփոխ Առաքել Վարդապետեանի օրօք). թիֆլիզ 1908. տպ. Մն. Մարտիրոսեանց:

ԿԱՆՈՆԱԳԻՐ ԲԱՆՈՒԻ ՇՆԱԶ ԳԻՒԴԻ ԿՐԹԱՍԻՐԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ. Նիւ-Եօքս 1908. տպ. «Երիտասարդ Հայաստան»ի:

ՏՕՔԻ. Ն. ՏԱՂԱԽԱՐԵԱՆ. — Հայոց կաթոլիկոսութիւնն և Արժմու կաթոլիկոսի ընտրութիւնն. Գահիրէ 1908. տպ. «Կամպէթթա».

գին 2 զրշ. ողջ:

ՑԱՏՏԱԳԻՐ ՍԱՆԱՍԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ Ի ԿԱՐԻՆ 1908-1909:

ԱՐԵՒԵԼՔ

օրաներն ազգային

գրական եւ քաղաքական

գլխ. տարեկան 35 ֆր.

գլխիւ Constantinople, Galata

ՄԱՆԶՈՒՄԷԻ ԷՖԲԵԱՐ

ազատական անկախ օրական

գլխ. 25 ֆր. տարեկան

գլխիւ Constantinople

Grand Rue de la S. — Porte 38

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

ազգային, գրական

քաղաքական եւ գիտական օրաներն

գլխ. տարեկան 25 ֆր.

գլխիւ Constantinople

20 Avenue de la S. — Porte

ԲԻԻԶԱՆԴԻՈՆ

ազատ հայաներն ամենօրեայ

գլխ. հասը 10 փարա

գլխիւ Constantinople

ԼՈՅՍՏԵՍԱԻ

ԻՏԱԼ - ՀԱՅ ԲԱՌԱՐԱՆ

ՑՕՐԻՆԵԱԼ

Ի Զ. ՍԱՄՈՒԷԼ Վ. ԳԱՆԹԱՐԵԱՆ

Տեսնելով որ իտալերէն գեղեցիկ եւ ճոխ լեզուն ուսանիլ փափաքողաց եւ մասնաւորապէս այն ամէն աշակերտաց համար, որոնք պարտաւորեալ են այդ լեզուաւ իրենց ուսմանց ընթացքը կատարել, անհրաժեշտ հարկ է որ քովերին ոչ շատ ընդարձակ եւ ոչ ալ շատ համառօտ իտալերէն-հայերէն առձեռն բառարան մը ունենան, եւ չուիրին, ձեռք զարկինք սոյն աշխատութեան:

Բառարանս կը պարունակէ իտալերէն լեզուին գրեթէ բոլոր գործածական բառերն, եւ աւտոն զանազան իմաստք եւ նշանակութեանց հայերէնը, որոյ մասին մեծապէս նպաստեցին մեզ Զաիշախեանի, Նորայրի Բիւզանդացւոյ եւ Նուպարեանի հրատարակած ընդարձակ բառարաններն, զորոնք հարկ համարեցանք աշխատութեանս ժամանակ միշտ աչքի առջեւ ունենալ:

Կը յուսանք թէ բառարանս օգտակարապէս իր նպատակին ծառայէ, եւ այն ամէն անձանց, որոնք համար իտալերէն գիտնալն յառկապէս կարեւոր է եւ շահաւոր, համեմատաբար աւելի քիչ ժամանակի մէջ այդ լեզուն ուսանելու դիւրութիւն ընծայէ:

== ԳԻՆՆ Է ՁՐ. Ե ==

Imprimerie Arménienne — S. Lazare VENISE (Italie)